

# Ս. ԳՐԱԿԱՆ

## Օ Տ Ա Ր Ա Կ Ա Ն Ը

Ընթերթէն յետոյ Օտարականը ըսաւ Իր աշակերտներուն.

«Այս սեղանէն և իրարմէ բաժնուելէ առաջ, միասին երգենք Գալիլիոյ զուարթ երգերէն մին»: Վարդապետին ձայնը այդ իրեկոն անսովոր յուզումով մը կը թրթռար, և Իր իւրաքանչիւր բառը ծնծղայի նման կը հնչէր, ուրախութեան և վշտի արտփունքներով: Յետոյ կարօտապին նայելով բոլորին, ըսաւ.

«Շուտով պիտի բաժնուինք իրարմէ, սակայն առէն անդամ որ պէտք ունենաք Ինծի, Ես ձեզի հետ պիտի ըլլամ, իրբև անտեսանելի բոց իրա ներկայութիւն մը ձեր մէջ: Ծորաւահարը լուկ կը փնտռէ ջուրը և անթին սեղանը, այնպէս ալ ձեր սէրը պիտի առաջնորդէ ձեզ Ինծի: Սիրոյ լոյս ճամբայէն մենք պիտի կրնանք իրարու դալ, Աստուծոյ իրթալու համար: Մի մոռնաք թէ որսացուող եղնիկը կ'զգայ որօրդին նետը տակաւին իր սրտին չհասած, ինչպէս դետն իր վախճանը, դեռ ծով չթափած: Մի խռովիք, կը վտահեցնեմ ձեզի թէ նշենին տակաւին իր ծաղիկներէն չմերկացած, մենք վերստին պիտի հանդիպինք իրարու»:

Պետրոս որ երկուր ատենէ ի վեր լուռ էր ու ճնշուած, ըսաւ Օտարականին.

«Ուր որ ալ երթաս, Քեզի հետ պիտի ըլլամ, մահն իսկ պիտի չկրնայ բաժնել մեզ իրարմէ»:

Օտարականը դրաւ Իր դողդղացող ձեռքը Պետրոսի ուսին, յետոյ անոր աչքերուն նայելով դառնօրէն ժպտեցաւ:

«Ո՞վ դիտէ, գուցէ բոլորդ ալ ուրանաք և լքէք Ձիս, տակաւին դիչերը չվերջացած: Իսկ դուն Պետրոս, որդի Յովնանու, հաւախօսէն սոսալ Լրեք անգամ պիտի ուրանաս Ձիս»:

Յովհաննէսի աչքերուն մէջ արցունքներ կային:

«Տէր, ըսաւ, ինչպէ՞ս կրնաս թողուլ մեզ ստանձին այս աշխարհի մէջ?»:

«Հոս պիտի մնաք բոլորդ, պիտի տքնիք ու պայքարիք, պիտի շարձարուիք սիրով, տանելու համար բարի լուրը մարդոց և իրազործելու Լեկնքի արքայութիւնը այս երկրի վրայ»:

Յետոյ սաղմոսներ երգելով դուրս ելան վերնատունէն և քաղաքի նեղ ու մանուածապատ փողոցներէն շարունակեցին իրենց ճամբան զէպի Զիթենեաց Լեռը: Կարճ մը տուներէն ներս դեռ կը շարունակուէր Պասեթի խրախճանքը: Բաց դուններէն և պատուհաններէն դուրս կը թափէին զուարթ լոյսեր և սաղմոսներու փչրանքներ կը ծփային կերակուրներու բոցով լեցուած մթնոլորտին մէջ: Ծատեր կը հրաւիրէին Վարդապետն ու աշակերտները որ մասնակից ըլլային իրենց սեղանին: Օտարականը կը ժպտէր բոլորին և կը գոհանար օրհնելով դիրենք:

Քաղաքի զլիւսուոր դարպասը ձգելէն յետոյ, դարձան զէպի ձախ, ու մտան Զիթենեաց պարտէզը, որ յաճախ իրենց իրբև հաւաքատեղի և հանդուստալար կը ծառայէր: Աշակերտները կերուխումէն ծանրացած, տարածեցին իրենց թիկնոցները ստուերներու և լուսնի թափանցիկ շղարչին ներքև և պառկեցան քովքովի: Քունը այդ դիչեր անդիմադրելիօրէն կը ճնչէր բոլորի աչքերուն վրայ, կապարի մը ծանրութեամբ: Անոնք շնչմարեցին ստուերը որ անցաւ պարտէզի քովէն և ուղղուեցաւ զէպի Քահանայապետին տունը:

«Հոս կեցէք, ըսաւ Օտարականը աշակերտներուն, և հսկեցէք. հոգիս տխուր է մահուան շափ, սակայն մահը չէ պատճառը

անոր, այլ սէրը՝ որ անվճար կը մնայ այս աշխարհի որդիներէն»:

Յետոյ մեկուսացաւ պուրակին խորը, ու ծունկի, ժայռի մը քովիկը, տարածեց իր բազուկները դէպի արեւելք և արեւմուտք, ամբողջ տիեզերքը զրկելու համար կարծես և սկսաւ աղօթել:

«Հայր, եթէ հնար է, հեռացուր այս ժամը Ինձմէ, որովհետեւ դառն է բաժակը որ կը մատուցուի շրթներուս, սակայն ոչ այնպէս ինչպէս որ Ես կ'ուզեմ, այլ ինչպէս որ Գուռն կ'ուզես: Հոգիս յօժար է, բայց մարմինս տկար»: Գոց են աչքերը և կը զողան շրթները բոցին դէմ բռնուած տերեւներու նման: Երկար ատեն մնաց այդ գիրքին մէջ, սպասելով կարծես բանի մը որ կ'ուշանար: Ետոյ վար ինկան իր բաղուկները, բայց Ինքը գլխահակ շարունակեց իր աղօթքը: Մեղմ հոգը կը շարժէր մտաբաց իր գանգուրները, մարելու մօտ ջահի մը նման:

Աղօթքէն յետոյ թեթեւցած, աշակերտներուն քով վերադարձաւ: Ամէնքը կը նրնջէին իրենց վերարկուններուն մէջ փաթթուած, պատերազմէն առաջ պարտուած մարդերու նման:

«Իրթուն կեցէք և աղօթեցէք, որպէսզի փորձութեան չմատնուիք»: Իր ձայնը պարտէզի խաղաղութեան մէջ հնչեց ցուրտ և անսովոր, սառույցի վրայ սահող առարկայի մը պէս: Քնացողները տարտամ շարժումները ին միայն և շարունակեցին իրենց ջուրը:

Օտարականը չորս կողմ նայեցաւ, ոչ մէկ շարժում իր շուրջը: Հեռուն կը բարձրանային Տաճարին աշտարակները ստուերներէ խածուած: Իսկ Ձիթենիներու պարտէզը լուսնի կաթով ողողուած, երկինքէն կախ խոշոր թաղարի մը երեւոյթը ունէր:

Այժմ կ'իզար թէ առանձին էր, նման անոնց՝ որոնք վեր կը բարձրանան ամէնքէն ու կը տանջուին միայնակ շոյս ու բարիք տալու ամենուն: Ամէն հերոս միմակ է և արթուն՝ քնացողներու այս աշխարհին մէջ: Լքուած է

Իր սիրելի աշակերտներէն, և անլսելի՝ իր երկնաւոր հօրմէն: Մերժումի այդ գիշերուան մէջ ամէն ինչ կը զլացուի իրեն, վառնդի ով որ իր ամբողջը կու տայ, փոխարէն ոչինչ կրնայ ունենայ:

Թողուով իր աշակերտները իրենց ջունին հետ, նորէն իր տեղը վերադարձաւ, սիրտը անձկութեամբ լեցուն: Կուր կար իր հուրթեան խորը: Մարդկայինն ու աստուածայինը ճակատ ճակատի են իր մէջ: Մարմին՝ հողիին վրայ ծանրացող այդ բեռը կը քրտնի, կ'արիւնի և կայլակ կայլակ կը թափի հողին: Սկիզբն է աղատութեան, սթափումը մարմնին՝ որ մեծապէս ծանրութիւնն է քաուութեան:

Օտարականին այնպէս թուեցաւ թէ երկինքը բացուեցաւ իր գլխուն վերեւ և հրեղէն էակ մը բաժակ մը մօտեցուց իր շրթներուն: Այդ պատկերը փայլակի մը պէս շինեցաւ ու քանդուեցաւ և իր նայուածքը այդ կրակէ ահօսին մէջէն սուզուեցաւ երկինքներուն խորը, հոն կարդալու իր ճակատագիրը, որ արիւնով էր գրուած: Երկրորդ անգամ մօտեցաւ իրեններուն, որոնք կը քնանային խոր ու անտարբեր:

Մեղմացած է սակայն տաղնապը, հերքուած է ամէն վատութիւն զոր մարդը կըրնար ընել, և ապահով է յաղթանակը: Թող քնանան աշակերտները և արթուն հսկեն թըշնամիները, Ինք առանձին չէ այլեւս: Միակ մտածումը որ այժմ կը ծուռատէ իր սիրտը, ապահովութիւնն է իրեններուն, զոր այնքան սիրեց:

«Հայր բարեկուրթ, ահա զեղի կը յանձնեմ անմեղ այս դառները, որոնք կը ննջեն քիչ մը անդին. պահէ զանոնք աշխարհի չարէն և զայլիք վտանգներէն, անոնք սրբազան արտերն են, որոնց հողիի ահօսներուն մէջ ցանցի արքայութեանը սերմը: Անոնք են իմ ամբողջ ունեցածս, պահէ զանոնք անվթար՝ որպէսզի ի դուր անցած լըլլան իմ օրերս այս աշխարհի մէջ»:

Հեռուէն կը լսուէր արդէն ոտնաձայններու խուլ ու շփոթ աղմուկը: Օտարականը մտեցաւ և արթնցուց աշակերտները:

«Փամօ կը մօտենայ, ըսաւ տրտօրէն, պայթարը վերջացած է, սակայն յաղթողը նախ պէտք է յաղթուի, ունենալու համար ամբողջական խաղաղութիւնը»:

Աշակերտները, յանկարծակիի եկած, շարուեցան Վարդապետին շուրջը, անձկութեամբ լեցուն: Անոնք ի դուր կը փորձէին վանել մութով թանձրացած քունը իրենց աչքերէն և սորսափը՝ հոգիներէն: Նման էին անզօր ու հերազուրկ Սամսոնին, Քչնամիներու ձեռքին մէջ:

Օտարականը արտօրէն նայեցաւ այդ խուճապահար խլեակներուն, կարեկցութեան խոր զգացումով, յետոյ մտեցաւ և մէկիկ մէկիկ համբուրեց բոլորը, նման հօր մը՝ որ հեռուոր ճամբորդութեան մը համար կը բաժնուի իր գաւազներէն: Վարդապետին դէմքը այդ պահուն նման էր ատղազարդ երկնքին, անպատին վրայ բացուած:

Օտարականը հազիւ վերջացուցած էր խօսքը, բոլորը լսեցին խուլ աղմուկը որ հեռուէն կը մօտենար, իր թուճբեր քակած դետի մը նման: Աշակերտները երկիւղով լեցուն, Վարդապետին նայեցան, լարած իրենց ամբողջ էութիւնը մտեցող ձայներուն, նման ոչխարներու հօտին՝ վերահաս վտանգին դիմաց: Յետոյ նշմարեցին ծառերու սօզարթներու ընդմէջէն ջահերու թռչող լույսեր, ապա լսեցին յստակ կերպով շայիւնը բուրբուր և ազազակները մարդոց, որոնք պարտէր կը մտնէին: Բոլորին առջեւէն խոչոր մարի մը բռնած կու գար Յուզան, արտօրանքով որոնելով մէկը:

Օտարականը բաժնուելով աշակերտներէն, եկող խուճանին մօտեցաւ, ջրվէժին դէմ կեցող սիւնի մը նման: Բոլորը կանգ առին, իրենց թափին մէջ ընկրկած: Յուզայի քրտնած դէմքին վրայ գունուանկութեան ժպիտ մը ուրուադրուեցաւ. արագ մտեցաւ

Օտարականին և համբուրեց Չայն: Յետոյ զարձաւ իր շուրջիներուն և ըսաւ.

«Ահաւասիկ մարդը»:

Օտարականը նայեցաւ Յուզային և փնայ անիօս: Յուզան ղողաց այդ նայուածքէն, որ սուր էր և հատու, մաշը ետ մղել կարենալու չափ:

«Յուզա, ըսաւ, համբուրելով կը մատնես Մարդու Որդին, սիրոյ նշանով հրաւեր կը կարգաս դահիճներուս»:

Տակաւին էր խօսքը շուտարտած, դիմուած մարդերը մտեցան և կապեցին Անոր ձեռքերը:

«Այս շղթաները շատ նեղ պիտի դան Իմ թեւերուս, որոնք ամբողջ տիեզերքը ընդգրկելու սահմանուած են», ըսաւ Օտարականը: Իր շուրջ եղողները ոչինչ հասկեցան և Չայն կաշկանդելով դուրս հանեցին պարտէզէն: Աշակերտները փորձեցին ընդդիմանալ, սակայն յետոյ սարսափահար՝ լքեցին իրենց ուսուցիչը և փախան:

Յուզան չհետեւեցաւ ամբոխին, անիկա երկար ատեն դամուած փնայ իր տեղը, դուրս խիկոր և ցուրտ, ինչպէս սպաննուած մաշը: Իր ներսի դժոխքին մէջ լուսատուած՝ Տիրոջ կայծակ նայուածքէն, անձանօթ լաց մը կար: Երբ արթնցաւ իր թմբիրէն, ոչ ոք կար իր շուրջը, ատանձին կեցած էր պարտէզին խորը, լուսնի կաթնադիրիին մէջ ինկած աղբարկայի մը նման:

Օտարականի տարուելէն վերջ, պարտէզի խորէն դուրս եկաւ պահուրտած Պետրոսը և հեռուէն հետեւեցաւ խուճանին: Թափօրը, որ դիչերային հանդէսի մը երեսոյթը ունէր, կը յառաջանար ծուխի և արիւնող ջահերու շառայիլի ներքեւ, աղմուկով և հայհոյութիւններով թնդացնելով օդը: Պարտէզի մուտքին, Պետրոս հանդիպեցաւ Յուզային, որ սուսնայ իրեն նայելու կը փախչէր, ծածկելու համար ինքզինք մութին մէջ:

Օտարականը հարցազննութեան համար տարուեցաւ. նախ Աննային սպարանքը, որ

Հետո շէր Զիթննաց պարտեզէն՝ Հոն կը  
 րնակէր նաեւ իր փեսան, Կայաբա Քահանա-  
 յապետը: Առաջին հարցումով Աննան կ'ուզէր  
 դիտնալ թէ որո՞նք էին իր աշակերտները և  
 թէ ո՞ւր էր անոնց կեդրոնատեղին: Օտարա-  
 կանը Քահանայապետին նայեցաւ առանց  
 պատասխանելու: Յետոյ երկու վիպեր կան-  
 չրեցան, որոնք ի ներկայութեան հաւաք-  
 ւած ամբողջին՝ երզումով հաստատեցին  
 թէ Օտարականը համարձակած էր ըսել.  
 «Քանդեցէք ձեռագործ այս Տաճարը և Ես  
 երեք օրէն պիտի վերաշինեմ զայն»: Օտար-  
 ականը կը շարունակէր լռել այն ձոյլ լռու-  
 թեամբ՝ որ կրնար թունաւորել դատաւոր-  
 ները և յուսահատութեան մատնել ամբողջը:

Աննան զայրացած այս լռութենէն, սաքի  
 կլաւ և գոչեց.

«Գե՛նչա՞ւ կը բռնս, չե՞ս լսեր թէ ինչե՛ր  
 կ'ըստին Քու մտախոյն»:

Օտարականը անխօս պտըտցուց միայն  
 իր վճիռ բայց տխրութեամբ լեցուն նայ-  
 ւածքը իր շուրջի աստիւալառ դէմքերուն, և  
 փնտց անխօս:

Աշակերտներէն երկուքը, Պետրոս և Յով-  
 հաննէս, Հետեւած էին Վարդապետին և  
 մտած Քահանայապետին ապարանքին գա-  
 ւիթը ու խառնուած խարոյկին շուրջ տաքցող  
 մարդոց:

«Ի՞նչ ցուրտ է, Աստուած իմ», ըսաւ Պետ-  
 րոսը իր ընկերոջ, անթարթ նայելով խա-  
 ռոյկի կրակին, որ ջերմ զգայութեամբ կը  
 լեցնէր իր նայուածքը: Ներսը դեռ կը շա-  
 րունակուէր հարցաքննութիւնը: Պետրոսին  
 պահ մը այնպէս թուեցաւ թէ Գալիլէոյ  
 լճազրին վրայ են, չըմպպատուած սիրելիներ-  
 րով, երբ ծառաներէն մին մօտեցաւ իրեն և  
 ըսաւ.

«Հէ՛յ ծերունի, ինչո՞ւ կը պահես դէմքդ,  
 դուն այս շարագործի Հետեւորդներէն ես,  
 տեսայ քնդի իր Հետը պարտեզին մէջը» Պետ-  
 րոս օձէն խայթուածի պէս ետ եկաւ իր մտա-

ծուկներէն, ըսելու համար երդումով՝ թէ  
 չէր ճանչնար Օտարականը:

Քանի թր Անտաղիներ լսեցին այս խօս-  
 քերը և մօտեցան Պետրոսին և ուշադրու-  
 թեամբ սկսան զննել զինք, Պետրոս սարսա-  
 փահար վեր վերցուց իր ձեռքերը ու երդում  
 ըրաւ թէ առաջին անգամ կը տեսնէր Օտար-  
 ականը:

Երբ կ'ուզէր հեռանալ գաւիթէն, դժա-  
 պանը կեցուց զինք, ըսելու համար թէ ինքը  
 Գալիլիացիի աշակերտներէն է, և թէ իր  
 շեշտը ապացոյց էր ասոր: Պետրոս երրորդ  
 անգամ ըլլալով սարացաւ, ըսելով թէ չէր  
 ճանչնար այդ շարագործը:

Ծիւղը այդ միջոցին քացուեցաւ սրահին  
 դուռը և Օտարականը կապուած դուրս բեր-  
 ւեցաւ, Կայաբային տարուելու համար:  
 Վարդապետը Պետրոսին նայեցաւ: Այս վեր-  
 ջինը չկրցաւ դիմանալ այդ տրտում ու խո-  
 ցող նայուածքին, սիրտը կը տրոփէր ուժգնօ-  
 րէն և կ'ողորժէր կայրէր: Իր ականջներու  
 բղիւնին յանկտրած եկաւ խառնուելու աքա-  
 ղաղին կանչը, նման յանկարծածածա յիշա-  
 տակի մը՝ որ կը լուսաւորէ ամբողջ անցեալ  
 մը: Պետրոս երկու ափերով ծածկեց իր  
 դէմքը և դուրս փախաւ հեծկտալէն:

Օտարականը տարուեցաւ Կայաբային,  
 որ երկար տարիներէ ի վեր Քահանայապետն  
 էր Հրէից: Հոն իր մօտն էին հաւաքուեր  
 Սաղուկեցիներ իրենց դանդաղուած ժօրաքնե-  
 րով, Փարիսեցիներ քայքայած դէմքերով, և  
 Սինէդրիսի անդամներ ճերմակ վերարկու-  
 ներով: Քահանայապետը ժամանակ չսկիզ  
 կ'ուզէր, հետեւաբար առանց դատաստանա-  
 կան ձեւակերպութիւններու՝ հարցուց Օտար-  
 ականին.

«Յաճուն կենդանի ատուածոյն, ըսէ մեզի  
 թէ դո՞ւն ես Մեխան» ու Տիրեց խոր լռու-  
 թիւն, կարծեա թէ ժամանակն ալ պահ մը  
 կանց սառւա բոլորի սպասումին հետ:

«Ատրիւա դուն կ'ըսես, ըսաւ Օտարակա-  
 նը, սակայն կը վտահեցնեմ ձեզի թէ մօտ

է օրը հրը Մարդու Որդին բազմած Զօրութեան աջ կողմը, ամպերու վրայէն պիտի դայ դատելու աշխարհը:» Բոլորը սահմակած իրարու նայեցան: Քահանայապետը-ինքզինքէն ելած, պատուի իր պատմունանը, իսկ շուրջինները գոցեցին իրենց ականջները առ ահաւոր հայհոյութեան ի լուր: Յետոյ բոլորը հարծեա մէկ բերանէ, աղաղակեցին.

«Մահ ամբարիշտին, որ ինքզինք Մեխիաշին տեղ դնել կը ժպտահի»:

Օտարականը սակայն անայլաչ նայեցաւ բոլորին և շարունակեց.

«Ի՞մ վերջալոյս սկիզբն է շուտով ծագող արշալոյսին, որուն ճառագայթները ծածկըւած կը մնան ձեր նայուածքներէն: Ահա կը վերջանայ գիշերը. Գերադոյն ձեռքը պիտի լծցնէ Իմ ժարմինի չապտերը նոր իւզով, ծագող արշալոյսին հետ վառելու համար»:

«Աղբիւրը որմէ խմելու եկած էի, Ինձմէ աւելի ծարաւ դտայ, և փոխանակ Ես իրմէ խմելու՝ ան խմեց Զիս: Սակայն անհրաժեշտ է որ որսորդը որսացուի, ուրիշներ կարենալ որսառու համար: Քիչ մը եւս և արդէն ուրիշ մայր մը պիտի ծնի Զիս: Ինձի համար գերեզման դոյութիւն չունի այս երկրի վրայ, բոլոր լեռներն ու դաշտերը օրօրօցներ են միայն: Յիշատակի նոր առտուան մը մէջ վերստին պիտի հանդիպինք իրարու, և եթէ այժմ արեւնով լեցուն ձեր ձեռքերը կարենան

լոյս բռնել, այն ատեն մենք միասին կը շինենք մեծ երազին աշտարակը, երկրէն երկրէն բարձրացող:» Բոլորը զարմացած իրեն հը-ճայէին, երբ ամբոխին մէջէն մին սկսաւ բարձրաձայն խնդալ ու թոլորը հետեւեցան իրեն:

Արեւածայկն յետոյ, դուրս բերին խոտանդուած Օտարականը և տարին Պիղատոսին, որպէսզի վաւերացնէր Մինէզրիոնի տըւած մահտան վճիռը: Պետրոս, ամբոխին խառնուած, կ'երթար. իր հոգիին խորը ծանր մտածումներ կային, որոնք փառ շէնքի մը քարերուն նման կը ճնշէին իր սիրաւ:

Ամբոխը՝ որ ատեանէ ատեան հետեւած էր Օտարականին, տկար հոգիներու յատուկ տխուր Ֆտայնութեամբ, որ յաջողութեան և զօրութեան մէջ կ'ուզէ միայն տեսնել արդարութիւնը, նուազեցուցած էր իր համակրանքը: Նոյնիսկ անոնք որոնք քանի մը օրեր առաջ Բեթփաղէի բարձունքին վրայ խանդավառ ողբերգութեամբ ծափողջունեք էին Զինք իբրեւ Դաւթի դահուռ վերանորոգիչը և Իսրայէլի դարաւոր յոյսերուն մարմնացումը, անտարբերութեան մշուշի մէջէն կը նայէին այլեւս իրեն:

Օտարականին դէմքը ճերմակ՝ ինչպէս փուշին ծաղիկը, և շողարձակ՝ նման արեւու ոսկիին, մթազած էր խոշտանդումներէն և իր ցողունէն կախ ծաղիկի մը նման ինկած իր ուսին:

(Շարունակելի՛ 14)

Ե.

